

ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲԲՈՂՈՅԱՅԻ, Հեղ. Գրիգոր  
Յակոբեան, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1971,  
էջ 375:

«Ներսէս Շնորհալի» հմտալից աշխատութենէն ետք, Տիար Գրլիդոր Յակոբեան հրապարակ կ'իջնէ «Ներսէս Լամբրոնացի» թանկարժէք հասորով: Խոկապէս կը տեսնուի յարգ. հեղինակին թափած աննպառ ճիզն ու աշխատանքը, երեւան հանելու նման երկանիքութիւն մը, ուր ամփոփուած է ամէն բան որ հեռաւոր կերպով իսկ կապ ունի Ներսէս Լամբրոնացի հետ:

Գիրքը բանուած է երկու մասերու, առաջին մասով ընդարձակորչէն կը պարզէ մեր առջև «Կիլիկիան Լամբրոնացու ժամանակ», ապա կ'անցնի մանրամասն նկարագրեն Ներսէսի կեանքն ու գործունէութիւնը: Երկրորդ մասով քննութեան կ'ենթարկէ Լամբրոնացին արձակ, չափածոյ, մեկնողական ու թարգմանածոյ երկերը:

Հակիմը «նախարան» ով կու տայ մեղի ցարդ լոյս տեսած ն. Լամբրոնացին անձին եւ գործին մասին եղած ուսումնասիրութիւնները. Դ. Ալիշան առաջինը եղան եղան նկատու 700 տարուան երկար լուութիւն՝ զբելով Սիսուանի ամբողջ «Դրուադ Գ.»-ը. իրմէ վերջ քրեցին՝ Հ. Գ. Զարյանանայեան, անցողակի կերպով նաեւ Օրբանեան, Մանուկ Արեգեան, եւ Հուսեկ վերջին ժամանակները «մեծավաստակ բանասէս հանդուցեալ Ներսէս Ալիշաննեց», որ իր մանրակըրկիս աշխատասիրութեամբ ամփոփեց, պարզեց եւ լուսաբանեց ամբողջ Ներսէս Լամբրոնացին:

Ներկայ հասորը կու ցայ ոչ թէ լոկ համադրելու իրմէ առաջ ըսուածները, այլ քայլ մը առաջ տանելու բանափութիւնը. Եթէ մինչեւ այօր Լամբրոնացին ուսումնասիրուած էր իրը եկեղեցական ցայտուն կ'էք մը, Տիար Գ. Յակոբեան կու ցայ աւելցնելու «հասարակական-քաղաքավական զործութիւններ», մանրամասն քննելով անոր արձակ, չափածոյ, մեկնողական գործերը, եւ նոյնիսկ թարգմանութիւնները, ու վեր կը

հանէ «Հեղինակի քարոզած զլիաւոր զաղագիւարներ»:

Մեր սբահացումին հետ զոյդ կ'ուղնք տալ ամփոփ անդրադարձութիւններու փունչ մը՝ Լամբրոնացիի զած չարականներու մասին, ոչ մէկ նպաստակ ունենալով նսեմացնելու յարդ. բանասէր հեղինակին ըրած աշխատանքն ու գործին մէսութիւնը, այլ պարզապէս յատակելու, ոչ մէկ լինական-զրական ինչ ինչ էլեմեր, որոնք թողուած են կարծէք մշուշի մէջ: Հատորին մէջ Ներսէս Լամբրոնացիի կ'ընծայուին «քսաններք շարական» մը մասը վերաբերում է Քրիստոնի Յարութեանը, մի մասը Համբարձմանը, եւ երեք հատ էլ նուիրուած է Գրիգոր Լուսաւորչին, նրա որդիներին եւ թռնեառունք (էջ 156):

Տարակոյս վեր է թէ Զատիկի շարականներու ամբողջական կանոնը, ինչպէս նաև նուր կիրակէի բովանդակ կաննը Լամբրոնացիին է: Ուստի անձամ մը որ ընդունուած է անոնց հարազատութիւնը, աւելորդ է տարակոյսներ ստուգել եւ հերքել տարակոյսը ըսելով. Ալյասօր յարեաւ կամ Զատիկի կատոնին մէջ կայ 15 շարական, որոնք ի հարկէ բուրոր Լամբրոնացու զբէն չեն պատկանում...: Միւս կանոնի (Նոր կիրակէի) մէջ եղած քսանչորս շարականից, ըստ վերաբերաւ տուեանների, նոյնպէս միայն ճիզն են պատկանում Ներսէս Լամբրոնացուն» (էջ 157), մանաւանդ որ մինչեւ այօր ոչ ոք հաստատած է նման արտօնուց զաղագիւար:

Գրքին մէջ ամբողջային նոր գաղափարը մը կը յայտնուի նկատմամբ Համբարձման շարականներուն. Ն. Լամբրոնացիի կ'ընծայէ շարականներու շարք մը՝ «Համբարձման շարական» անունին տակ, որոնք Լամբրոնացիէ գարեք առաջ զոյդութիւնները ունենէն:

Ներկային Հայաստաննեայց Եկեղեցւոյ մէջ Համբարձման կանոնի պատկերը հետեւալն է.

օրհ. Համբարձաւ Տէրն մեր.

Հ. Օրբելնեացի պատկ.

Ա. Որ ողորմութեամբ քո.

Ա. Խանուութիւնք երկինց.

ՏՀ. Որ համբարձաւ այսօր.  
ՀՐ. Որք տնկակից եղաք:

Այս ամբողջ շարականերու նիւթը Քրիստոսի Համբարձումն է: Զարմանալի թէ ինչո՞ւ Ծիար Յակոբեան Լամբրունացին կ'ընծայէ միայն Օքսութիւնը, Հարցը, Համբարձին եւ մաշու շարակաները, գուրու գենելով գենեցին ի մասներով լի Ողորմեան եւ Տէր երկնիցը: Զարմանալի է նաև որ դուրս ձըգաներու փոխարէն Լամբրունացին կը վերադրէ յաջորդ երկու օրերու (ուրբաթ և շարաթ) կանոնները, (ըստ կամս մերժելով միայն շարաթ օրուան Հարցը), որոնք զուր Յարութեան շարականներ են եւ ոչ մէկ կապ ունինք մասնակտավ Համբարձան հետ, ուստի անիմաս է մէջ բերել Յարութեան շարականներէն հաստածներ, տեսնել հոն Համբարձման իմաստներ ու մէկնել զանոնք:

Համբարձման կանոնին Հարազատութեան մասին առաջին անգամ տարակոյս հանած է Սահակ Վ. Պ. Ամատունի, հիմնելով գլուխառարար շարականներու բառամթերքին վրայ, թէ նման բառեր (վերալանալ, վերհամբանալ, արիւնազենաւալ, բարձրադադիմ եւն) է. գարու գործ են եւ ոչ թէ Ն. Լամբրունացին: Ծիար Յակաբեան արդար կերպով կը պատասխանէ, ցոյց տալով թէ այդ բառները ոչ թէ միայն է. գարու այլ նաև Ժ. Գարուն ալ կընային գործածութը ու մէջ կը բերէ Ն. Շնորհալիի դրած Հոգեգալաւտուն երկուորդ օրուան շարականներին բառեր՝ «վերականցաց, վերահանդոյց, վերանատեալ»::

Ամատունի Վ. Պ. վկայ կը բերէ երկորու տալացոյց մը, հաստատելու Համար թէ «Համբարձման տօնը լինելով մէր եկեղեւոյ հին տօներից մին, չէր կարող՝ մինչեւ Ժ. Գարուն մինչեւ Երեսէս Լամբրունացին, յատուկ շարականներ չունենալու»: Այս պատճառարանութեան դէմ չափազանց տկար է մէր յարգելի հեղինակին պատասխանը. «Հայոց եկեղեցում շատ հին են նաև Հոգեգալաւտունան, Վերդապատճի եւ Վերափոխման

տօները, որոնք մինչեւ Ներսէս Շնորհանէին կանոնական լրիւ շարականներ չունէին: Շնորհալին գրեց այդ մեծ տօների, Մեծ պասի կիրակինների կանոնները եւ մտցրեց ժամանակադրութեան (ուղղից ժամանակագութեան) մէջ (էջ 159): Միաւ է հաստատելը թէ վերլիշեալ տօները Ներսէս Շնորհալիէ առաջ ցըրեց շարականներ չունէին»: Հոգեգալաւտեան, Վարպագութիւն կը Վերափոխման կանոնները Շնորհալիէ առաջ են, Հայրապետը նոխացոց զանոնք առելցներով նոր կանոններ, ու մինչ իրմէ առաջ այդ տօները կը կասարուէին մէկ մէկ օր միայն իրենց լրիւ կանոններով, ինը վերածոց զանոնք եռօրեակի կամ ութօրէքի, համապատասխան կանոններով:

Ուստի անկարելի չէ որ Համբարձման կանոնն ալ գյուղթիւն ունեցած ըլլայ Ներսէս Լամբրունացին առաջ. եւ եթէ Ամատունի կը հաստատէ այս կարծիքը Հիմնելով պատճառարանութեան վրա, մենք կ'ուզել պատճառարանութեան վրա, հիմ ունենալով զիմաւորաբար ձեռագիր Շարականցները:

Գրչագիրներու ուսումնասիրութենէն յատակ կը աեսնուի թէ Համբարձման շարականը Լամբրունացին առաջ արդէն իսկ դոյցթիւն ունէր. ահա անոր պատճառները.

ա. Ուստի գիտենք թէ Զատիկի կանոնը, «Անոր յարեաւ ի մեռելոց» իր ամբողջ սարքով Լամբրունացին գրէին արդիւնքն է, իր սեփական կնիքով: Մինչեւ Լամբրունացի, այսինքն մինչեւ Ժ. Զատիկի օրուան կանոնն էր «Որ եկիր ի փրկութիւն տիեզերաց» Հարցը իր սարքով: Երբ Լամբրունացին նոր յօրինած կանոնը Շարականցն ներս մտաւ՝ ըլլնչեց հինը, այլ օրինակուեցաւ անոր կից: Արդէն իսկ շարականներու ընդհանուր կանոն է, որ շարական մը ամենեւին չի կրտսուիք, այլ լոկ կը քալէ ու կը պափոխուի: Ա. Ղազարի Հնագոյն Շարականցը, թիւ 97, ուր չկան երբեք Լամբրունացիի շարականները, Զատիկի օրուան համար ունի «Որ եկիր ի փրկութիւն տիեզերաց» կանոնը: Յանորդաբար միդ. զարու վերջները օրինակուած մե-

ռագիբներու մէջ է որ տեղաւորուած է Լամբրոնեան «Ալյոր յարեա ի մեռելոցը» «Որ եկիր ի փրկութիւն» շարականին կողքին:

Բ. Նոյնը պատի կրկնենք նաեւ նոր կիրակիի շարականին համար: Մինչեւ Ժ. Դար Զատիկի յաջորդ կիրակիի կերպէին «Որ եկիր ի փրկութիւն վասն աղդի մարդկան» կանոնը իր սարքով: Լամբրոնացի յօրինեց «Նորոգեալ կղզք» նոր կանոնը, որ ձեռաղիբներու մէջ մտաւ, առանց մոռացութեան մատնելու հին կանոնը: Ա. Ղազարի թիւ: Դարու թիւ 925 Շարակինոցը, որ կը հետեւի նախալամբրոնեան խմբագրութեան, ձեռաղքին վերջառութեան, յաւելուածին մէջ օրինակած է Լամբրոնացիի թէ Զատիկուայ եւ թէ նոր կիրակիի կանոնները:

Ուստի Զատիկին ու նոր կիրակին Լամբրոնացիէ առաջ ունէին իրենց յատուկ կանոնները, որոնք պահուած մընացին ձեռաղիբներու մէջ՝ նոյնիսկ նոր կանոնները գործածուելիք ետք:

Գ. Նոյն երեսոյթին չենք համփափիր Համբարձման կանոնին նկատմամբ: Ա. Ղազարի թիւ 97 Շարակինոցը, ներկայիս հայկական ձեռաղիր Շարակինոցներու մէջ նկատուած է ամէնէն հինը, գասաւորուած հին խմբագրութեամբ մը, ուր ամեննելին չկան Շնորհալիի քառասնորդաց կիրակիներու կանոնները, Արքաշականը, Պետականուտիքի թէ օրերու կանոնները, Վարդապատիքի թ-դ օրերու շարականները, չեն տեսնուիր նաեւ Լամբրոնացիի Զատիկական «Ալյոր յարեա» ու «Նորոգեալ կղզք» նոր կիրակիի կանոնները, եւ սակայն ունի Համբարձման կանոնին լրիւ շարականները, նցան թէ շատ հին է անոնց ծաղումը, աւելի հին քան Շնորհալի ու Լամբրոնացի ներսէնները:

Ուստի յանդկութիւն պիտի ըլլայ Լամբրոնացիի վերագրել Համբարձման կանոնը, որ իսէ առաջ արդէն իսկ գոյութիւն ունէր: Եթէ Լամբրոնացիի է Համբարձման կանոնը, ի՞նչ կ'իրուէին:

Լամբրոնացիի առաջ Համբարձման տօնին օրը. եթէ Զատիկի ու նոր կիրակիի հին շարականները խոճամիտ կերպով պահպանուած են ձեռաղիբներու մէջ, անպայման պահուած պիտի ըլլայ Համբարձման կանոնն ալ, գոնէ սակաւաթիւ օրինակներու մէջ:

Անհման չէ ուրեմն Ամատունիի կարծիքը, եւ աւելորդ կը գառնան Տիար Յակորեանի ենթադրութիւններն ու տըւած շարականի մեկնութիւնները:

Անցողակի կերպով նշենք թէ շարական մը միշտ կազմուած է երեք կամ ամելի տուննեէ, ամենեւեւին չկան երկու տունով շարականները: Շատ անդամ, մասնաւող հին ապաշխարութեան կանոններուն մէջ կրկներգը կը կազմէ առաջին տունը, ձեւանելով երեք տուն: Ուստի ուղիղ չէ ըսել «Համբարձման կանոնում եղած Ըղկենց աղաչնեմք Ըղորմեան բազկացած է միայն երկու անիցց» (էջ 160) Եթողունք որ այս շարականը Համբարձման կանոնին չի պատիսնիր, այլ Յինանց շարական է, որ կ'նշայրու Մովկուսին եղորմեան բազկացած է միայն երեսունը ձոնիւ: Հ. Գ. Աւետիկինան, Բացարութիւն շարականաց, էջ 284]: Նմանապէս Օրհնութեան շարականներու վերջին տունը կը փոխագրուի՝ քաղուածոյ շարականներէն ետք, ուստի ուղիղ չէ ըսելը Ալյոր յարեա Օրհնութիւնը... բազկացած է հինք տեսրից» (էջ 160):

Ինչպէս ըսինք, մեր գիտողութիւններու նկատմակը չէ՝ անտեսել յարգ: բանասէր Հեղինակին աշխատանքը, որ մեղուածն կերպով կատարած է, հաւաքած է Լամբրոնեան ամէն յիշատակ ու համարելով հիւսած է ամրոջութիւն մը: Կը մաղթենք որ «Ներսէս Շնորհալի» ու «Ներսէս Լամբրոնացի» հաստրներու կողքին՝ դան շուտով ուրիշ արժէքաւոր երկեր, լուսաբանելու համար միջնադարեան գրականութեան նուազ ճանէցուած դէմքերը: